



† Վ. Ռ. Հ. ՂԵՒՈՒԴ Վ. ՅՈՎՆԱՆՆԱՆ

Աթոռակալ եւ Ըստանքական քարտուղար Վեհնական Մինիստրան Միաբանութեան,  
Ասպետ Յ կարգի ծրագիր ծրագիր Թագի:

Աստուածային անքնին կամբը զոհ մը պահանջեց Վեհնական Մինիստրա-  
բեան Ուխտէն, յանձին Հ. Ղեւոնիայ..., որ Յունուար ամայ 26ին փոխեցառ  
երկնային բնագաւառը՝ 80 տարւան հասակին մէջ :

Յանկարծական եկաւ այս հարուածն, ոչ թէ հանգուցելյն հասակին  
նկատմամբ, այլ առողջ եւ պնդակամ առողջութեան եւ — հիւանդութեան  
կարճատեւութեան նկատմամբ...: Եթէ վանական կենաց մէջ գրաւած էր  
Վերապ. Հանգուցեան իւր եղայրակցաց սկրն ու համակրանքը, ոչնչ նուազ՝  
— համոզուած եկը, — ունէ անմիթ բարեկամներ գրական աշխարհի մէջ,  
քանի որ Տանօօթ է իւր անունը թէ հրատարակած բազմաթիւ երկանիրու-  
թիւններովն եւ թէ «Հանգէս Ամօրեայով», որուն էջերը՝ գրաւուած էին

իւր հայագիտական, փիլիսոփայական յօդուածներով, եւ 1887ին “Հանդէսի” հրատարակումն սկսաւ իւր իսկ խմբագրապետութեամբ: Բայց ունի նաեւ գունդ մը աշակերտաց, վասն զի ունեցած է հանգուցեալը՝ դպրոցական անցեալ մըն ալ: Ուստի համեմ ծառայութիւն կը համարինք՝ հանգուցելցն յիշատակն յարգելու նպատակաւ, եթէ իւր կենաց ու գրական գործունեութեան վրա վասնի մը համառատ տեղիկութիւններ տանք:

Բնիկ Կ. Պոլեսկի ծննեալ ի Պերա 1817, Հոկտ. 28ին եւ կրթուած Ղալաթից Saint Benoît վարժարանը, 1835 Օգոստ. 12ին 4 աշակերտուակցաց ընկերութեամբ եկաւ ի Վիեննա, ուր՝ յուսմուն եւ — յառաքինութիւնն յառաջադէմ գտնուելով 1836 Օգոստ. 15ին (ուրբմն զրեթէ ճիշդ տարի մը ետքը) արժանացաւ Միաբանութեանս պեմն առնուլ եւ 1838 Մայիսի 20ին ուխտիւ նուրից ինք զինքն Աստուծոյ եւ — Միաբանութեանս անդամակցեցաւ: Հազիւ 2 տարի ետքը (1840, Նոյեմբ. 1ին) ձեռնադրուեցաւ քահանայ:

Արդէն 1846—54ին կը գանենք զինքը տպարանապետութեան պաշտօնին մէջ, որուն կարեւոր ծանօթութիւններն առնելու համար երկայն ուղեւորութիւնն մը կընէ ի Բեռզիա եւ Գերմանիայի զինաւոր քաղաքները: 1857ին կ'երթայ ի Կ. Պոլեսկի իր գործակից եւ օգնական վարչի, եւ 1859 Նոյեմբ. 21ին ընկերակցութեամբ Հ. Յ. Գաթթենեամի, կը վերածուի դպրոցը՝ զիշերօթիկ վարժապանի: Նոյն ժամանակուան աշակերտներն են վկայ թէ որպիսի անուն ունէր Հանգուցեալն իրը առաջնահետք: Տաճկերէն լեզուի տաճիկ ու ուղցիւններն իսկ չեն կրցած իրենց զարմանքը զպակել, Հ. Դեւանդ Վ. Յաննանեամի հսկողութեամբ եւ իրը լէնիւ (Repréteur) ցցց տուած հմտութեամբ՝ աշակերտաց յառաջադիմութեան ականատես ըլլարով: Բայց աւելին կայ նոյն իսկ զրագէտ Փալանէր նոյն զգածմամբ մեկնած են քննութիւններէն...: Այս համբաւին եւ հմտութեան պատճառաւ, 1868—70 թուականներուն, Հանգուցեալը՝ Վիեննայի արեւելքան Ճ՛եմարամը (Orientalische Akademie) տաճկերէն լեզուի լէնիւ կարգուեցաւ: Նոյն ժամանակներէն սկսեալ ունի Հանգուցեալը զրաւոր տաճկերէնի եւ — արաբերէնի համար ընդարձակ քերականութիւն, որուն կատարելութեան վկայած են ականատես տաճկագէտները: Բայց թէ ինչո՞ւ ցացաօր չհրատարակուեցաւ, պատճառն է այն կատարելութեան պակասութիւնն զըր կը գտնէր Թայն ինքը, Հանգուցեալը, իւր բազմաթիւ ձեռագիր երկասիրութեանցը մէջ....:

Եւ որովհէտեւ գրական աշխատութեանց վրայ է խօսքը, յիշենք իւր անդիք զրուածներէն 4 հատոր ընդարձակ հայերէն քերականութիւնն ուկերգարեան մըզուի, որ 1863էն սկսեալ մինչեւ 1869՝ մանաւանդ թէ մինչեւ վեցին տարիներս, կը զբացընէր Հանգուցեալը գրագէտը: Նթէ բառական է՝ եւ ապահով ենք ու յիշել այս մասնակիտութեան մէջ հեղինակութիւններ, Հ. Յ. Գաթթենեամներ ու Այսնեաններ, երկուքին առւած վկայութիւնն էր եւ է, “նոր գրուած, բաղմածան աշխատութեան պատաղ”:

Հարեւանցի յիշատակենք թէ հանգուցեալը քաջ կը խօսէր Յունարէն, գլտէր Անգլիերէն, Խտալերէն, Գերմաներէն, եւ մանաւանդ Դաղլիերէն, որուն ապացոյցն է իւր կրթուած վարժարանին անունն S. Benoît. գրեթէ հայերէին չափքաց գիտէրգաղղերէնը: Եիշատակէնք հետեւեալ առօցօտեր: Իրուսումնասէր պատանին ծանրատաղտուկ կը գտնէր նաև ուղեւորութիւնն. ասկայն 1835ին ասիպուած էր ընտրել այս ճամբան միայն: Նաւու մէջ ձեռքն առնելով հայ լեզուի քերականութիւն մը (Հ. Վ. Զարխնեանի) կը փութայ նաւուն մէկ անիւնն եւ կը սկսի գաղղիերէինի թարգմանել. ասկայն “յատկացուցիչ, բառն պյանգէս գժուարըմբնիշ” կը թռուի իրեն: որ չե քաշուիր իւր փափաքն յագեցընելու համար դիմել իւր ուղեկցին, որ 9 տարւով փոքր էր իսկէ — Այսնեան պատանեցն...: Սակայն այս առօցօտեն իսկ ցոյց կու տայ՝ հայերէն ամէն բառի իմաստին լւա թափանցելու բաղձանքն ու մէրը, որ գրաւեց ինչպէս պէտք էր իսկ, իւր ուշն ու ուրուշը. վասն զի միայն հայերէին նուիրեց իւր բոլոր կետնը: Այս, ունի Հ. Զեւանդ Յովաննեան գաղղ. հայ ընդարձակ քերականութիւն մը, որ 3 տպագրութիւն է տեսած, ճակայն ինչ է այս թիւը համեմատութեամբ հայերէն հրատարակութեանց՝ թուով 18—20, իսկ անտիպ՝ 10—13: \* Ներպու Վարք Զօրավարաց անուանեաց, (տպ. 1842ին) բաւական է ցոյց տալու ոսկեդարու հայերէն լեզուին ունեցած հմտութիւն:

Բայց այս գրական մարդն ազատ չէր բոլորովին իւր տապարէզին մէջ. վերն յիշատակեցնիք իւր տպարանապետութիւնն (1846—54), նոյն երկրորդ անգամ ծանրացաւ իւր վրայ 1876էն—87, միեւնյն ժամանակ վարելով ընդհ. գործակալի՛ քարտուղարի՛ եւալին, պաշտօներն ալ:

Եթէ յիշեցինք իւր տպուած ու անտիպ երկասիրութիւններն, յիշենք միանգամանյն իւր իբր իսեագիր, գործունէութիւնը: Բայց “Հ. Ամսօբեայով” չափանիւ իւր հրապարակագրական գործունէութիւնը. 1847էն—57 հրատապակուած “Ներպաս, քաղաքական եւ ուսումնական լրագրին”, մէջ գործունեայ մանակցութիւն մ'ունեցաւ, որ շարունակուեցաւ նաեւ “Հանդէսին, մէջ, ուր՝ ծանօթ են ընթերցողաց, իւր ուամկօրէնի վրայ հրատարակած ուսումնա-

\* Անաւասիկ իւր երկասիրութեանց կարևորները.

Թերականութիւն գաղողիրէն 3 տոր. (1844—76):

Խոսք գամն հայրենասիրութեան (1849—64):

Պատմ. բարաբանանութեան նորպական տէրութեանց և Հատոր (1856—60):

Մարտինոս Լուսորի վարուց... պատմութիւն (1850):

Բարդական վէպէր (1850—57):

Գիտութիւն տէրութեանց կամ վիճակագրութիւն (1847):

Դաստիարակ մանկանց (1851):

Միջն ներսէն (1851):

Միջնադասն Մանուկ Փէյ (1852):

Ժաման. Ս. Գրոց (Գ. տպ.) (1863—90):

Ուսումն Փիլստիմութեան կրօն (1855):

Հետազոտութիւնն անինաց ուսումնականի (1897):

Գուարժամի տեսութեան, Աղօթազիր եւն եւն:

սիրութիւնները, նոյնպէս հայ բժշկարանաց եւ հայ տուղազափոթեան նկատմանը հետազօտութիւնները, Դեռ քանի մը օր յառաջ վերջացուցած էր այս ուսումնակրութեանց առաջին եւ երկրորդ հատորներն եւ յանձնած տպարանապետ Վարդապետին, յատ աշխարհոց, խոստանալով որ ի մօայ կու այս միւս հատորներու պատրաստ ձեռագիր մասն ալ... Սակայն այս անդամ խոստմանը՝ խոսմանազնոց միտի գտնուեր — յանձետս, վասն զի հնչած էր անանիվալ՝ իւր մահուան ժամը... ծերունի՛ բայց առողյգ էր, եւ կհնացը մէջ երկու անգամ միայն ծանրապէս հիւանդացած, նախ 1891ին, եւ — — — 1897 Յունուար 24ին... եւ 26ին աւանդած էր արդէն իւր հոգին Արարքին ձեռքը:

Թերեւս տեղայ յարմար չէ խոսելու իւր ներքին եւ արտաքին առ պքինութեանց մասին, բայց այսպակի գոնէն ներուի մեղի, թէ այս գրական վաստակաւորն երկու զինաւոր զարգում ունէր, աղօթք եւ զրականութիւն. զեղեցիկ զարդեր անսուրափցո՞ւ եկեղեցականի:

Վիենական Միսիթարեան Միաբանութիւնը կողբայ այսօր իւր ծերանի մէկ անգամին եւ իւր — Ասպետ Աթոռակալին մահը, իսկ Հանդէս Ամսորեայի, Խմբագրութիւնը կողբայ նոյնպէս իւր գրասէր ու գործունեայ մէկ աշխատակցին կորուստը: Հայ գրականութեան ամուլ ժամանակին մէջ եթէ ամէն մի գրասէր հայու կորուստն աւաղիլի է, առ աւել եւս աւաղիլի է Խմբագրութեան եւ այս անխոնջ ծերունին ճանչցող բազմաթիւ ծանօթներու համար, Հ. Զ. Վ. Յովաննեանի մը մահը: Յամձնեցինք զինքը հողին, կմնզնեցինք շիրմին վրայ իւր գրական երկասիրութիւններն իրր լուսատու ջահիր — ուսումնասիրութեան, եւ բարի վաղքն՝ իրր օրինակ նորարցյա Ղեւնդներու:

“Միաբանութիւնս, գլուխս, եղան իւր վերջնիսուքերը: “Միաբանութիւնդ եւ — զիքերդ, պիտի յիշն զքեզ, ով Հ. Ղեւնդիէ, իրր պատուազեր անդամ Վիեննական Ուխտին եւ հայ գրականութեան անխոնջ վաստակաւոր:

Հ. Գ. Մէն.

